

# ԻՏԱԼԻՈՅ ՄԻՈՒԹԵԱՆ ՅԻՍՆԱՄԵԱԿԸ

## Ա.

Վիկտոր Էմանուէլի գահակալութիւնը. — Խտալիոյ կացութիւնը 1848ի պատերազմէն վերջ. — Կաթիլայ կազմը. — Խրիմի պատերազմը. — Պարիզի համաժողովը. — Նապոլէան և Աւստրիոյ զեպան Հիւրիէր 1 Յունուար 1859. — Կազմը Պրոմբիւնի մէջ. — Ուրինի դառը. — Վիկտոր Էմանուէլի 1859 տարւոյն գահակառը. — Պատերազմ, պատերազմ. — Բանակցութիւնը և զաշնագրութիւնը Նապոլէան Գ. Ի Հեռ. — Վարանուներ իտալացիներու և պատերազմի մէջ. — Աւստրիոյ պատրաստութիւնը. — Վերջնազեր և պատերազմը:

Խտալիա տօնի մէջ է. յիսնամեակն է իրենց ազատութեան ուր առաջին անգամ կը միանային ազատ պետութեան մը մէջ որ այնքան շուտով մեծ պետութիւններէն մէկը պիտի ըլլար:

1861 տարին Վիկտոր Էմանուէլ Բ. կը հրատարակուէր թագաւոր Խտալիոյ, ու նա կը տիրէր ոչ միայն իր ժողովրդեան սիրտերուն վրայ, այլ նաեւ օտար տէրութեանց առջև: Համարձակ, զինուոր, ոգևորող բնաւորութիւն մըն էր որ Խտալիոյ համար ամէն բան ընելու պատրաստ էր ինչ որ կրնար ընել իր պաշտօնէից ձեռնտուութեամբը:

Խտալիա զայն կը փառարանէ և կ'աստուածացնէ այսօր իբր ծայրագոյն ազատութեան և երջանկութեան խորհրդապատկերը ազգի մը որ տարիներ է Վերգերի, զգացքը էր նուաճուած ժողովրդեան մը բոլոր հարստահարութիւններն ու տառապանքները:

Վիկտոր Էմանուէլի բոլոր մեծութիւնն անոր մէջն է որ գիտցաւ դիւանագիտու-

թեան թողուլ ընել այն բանը՝ ինչ որ ինք չէր կրնար ընել միայն իր զէնքերով:

Խտալիոյ ազատագրութեան պատմութիւնը մեծ դասեր կու տայ փոքրիկ, ընկճուած ժողովուրդներու: Կը տեսնուի թէ արդի ժամանակներու մէջ որքան դժուար է դիմադրել կազմակերպեալ պետութեան մը, երբ անգամ մը ազգ մը դարերով կորսնցուցքեր է հրամայելու վարժութիւնը և հրամաններ ընդունած է՝ աւելի կամ նուազ նուաստացնող կամ այլասերող:

Խտալիա ամբողջապէս քայքայուած ու կազմալուծուած երկիր մը չէր: Փառաւոր և ղեռ կենդանի անցեալէ մը դուրս, գեղարուեստի բոլոր ճիւղերէն բազմաթիւ և մեծապանծ արտադրութիւններէ դուրս, նա ունէր միանգամայն տնտեսական յառաջադիմող կացութիւն մը և ժողովրդեան գոհացուցիչ աստիճան մը կրթութիւն ու զարգացում: Աւելին նա ունէր ղեռ անկախ իշխանութիւններ՝ ինչպէս Պիէմոնտէի թագաւորութիւնը և ուրիշ աւելի կամ նուազ չափով անկախ, ինքնավար վիճակներ:

Այսուհանդերձ՝ կամաւոր ու կատաղի փորձերէ վերջ, կը համոզուի թէ վերականգնելու համար անհրաժեշտ է որ օտար մը նախ իրեն ձեռք կարկառէ:

Վիկտոր Էմանուէլ Բ. յաջորդելով կարլոյ Ալբրտոյի, իրեն դիւանագիտութիւն ըրաւ այս համոզման համեմատ շարժիլ Պիէմոնտէի մեծութեան և իտալական ժողովրդեան վերածնութեան համար: Իր հայրը՝ հակառակ շահիդներու մէջ մտած ըլլալով: Ի վերջ իր ճիգերուն, ստիպուած տեսաւ ինք զինք հրամարելու թագաւորութենէն ի նպաստ իր որդւոյն: Վիկտոր Էմանուէլ իր զահակալութեան ճափն մէջ, հանդարտութիւն կը քարոզէր բոլոր իտալական անջատուած ու նուաճուած երկիրներուն, յառաջադիմութիւն և խնայութիւն:

Պէտք էր որ օտար տէրութիւնները տեսնէին երկիր մը հարուստ, զարգացած ու բարեկարգ:

1848ի ձախող յեղափոռութեան մէջ

1. Մատենագրութիւն. — Մասարի, կեանագրութիւն Վիկտոր Էմանուէլի: — Նորիիսան Հ. Մ. Ժամանակակից պատմութիւն հռ. Բ. — L'Illustrazione Italiana 1909 թիւ 17 և 1911 թիւ 13.

դիրքի տէր շատ անձնաւորութիւններ ջախջախեալ ըլլալով քաղաքական սպարէզին վրայ, ուրիշներ եկան անոնց տեղը բռնելու նոր թագաւորին հետ և նոր տեսութիւններով: Կորեկներուն մէջ կամիւլայ կաւուր շուտով կացութեան տէրը պիտի դառնար: Եւ ինչ որ ի սկզբան նորանշան կ'երեւէր իր դիւանագիտութեան մէջ, շուտով ստիպեց հասարակաց պատկառանքն, հաւանութիւնն ու զարմացումը որոնք իտալիոյ վերականգնումը այլ ևս իր մէջը տեսան:

Կալուր պարզ լրագրողէ մը, որ յօդուածներու միջոցաւ իր գաղափարները կը տարածէր, անցնելով խորհրդարանի մէջ իբր երեսփոխան, շուտով հոն կը կուտար Մասիմոյ Գ' Ածելիոյի ակզեցութիւնը, և վարչութիւնը ձեռքը կ'առնէր թէ խորհրդարանի և թէ պաշտօնարանին մէջ: 1855 թուականն էր, վճռական տարի մը Խրիմու պատերազմին համար: Եւրոպացիներուն համար անձնասիրութեան և արժանապատուութեան խնդիր մը դարձեր էր այլ ևս Սեւաստոպոլը նուաճել: Գաշնակից պետութիւնները միջոցները կը փնտռէին իրենց ուժերը զօրացնելու: Փոքրագոյն նպաստն ալ անգնահատելի արժէք մ'ունէր վայրկեանին համար:

Իտալիոյ բոլոր փրկութիւնը և կաւուրի բոլոր մեծութիւնը այս վայրկեանն զիտնալ օգտուելուն մէջն էր: Եւ կաւուր զայն փտցաւ ու կրցաւ ընել հակառակ ընդհանուր անհասկացողութեան:

Իշխանութեան զլուսն անցնելէն վերջ, իր առաջին գործը եղաւ օրուան հարց ընել խորհրդարանին մէջ Խրիմի պատերազմը. կաւուր կ'առաջարկէր դաշնակցութեան մէջ մտնել և բանակ մը զրկել Ռուսաց դէմ: Ափշութիւնը ընդհանուր եղաւ խորհրդարանին մէջ: Չէին հասկնար ինչ կը նշանակէր այս նորանշան օրակարգը երկրի մը համար, որ ոչինչ մը Անգլիոյ և Գաղղիոյ քով, որ այնքան վէրքեր ունէր խնամելու զեռ նոր կրած պարտութեան մը երեսնէ: Բայց կաւուր կրակոտ հետտորութեամբ մը զարգացուց ու պաշտ-

պանեց իր առաջարկը, ցուցնելով որ այս օգնութիւնը անհրաժեշտ էր եւրոպական հասարակաց շահերը փրկելու համար: Հակառակ բռն անպաշարներու խնդիրը ընդունուեցաւ քուէից յալթահարող առաւելութեամբ: Կաւուր կոյր հաւատք մը շնչած էր իր պաշտօնակիցներուն: Վիխտոր Էմանուէլ ըմբռնած էր կաւուրի ստածութիւնը ու այլ ևս չկրցաւ անոր ակզեցութենէն շյափշտակուիլ: Տասն ու հինգ հազար զինուոր զրկուեցան՝ դաշնակից պետութեանց հետ պատերազմելու Ռուսաց դէմ:

Ինչ աստիճան կարեւորութիւն ունեցաւ իտալական զուտը Խրիմու պատերազմին մէջ, որոշ չեղացուիր: Բայց այս ստոյգ է որ 1856ի Պարիզի Համաժողովն, կալուր կը բազմէր մեծ պետութեանց լիազօրներուն քով համաշխարհի խնդիրներու վրայ բանակցելու համար: Ի մէջ և ի վերջ ուրիշ հարցերու կալուր յաջողեցաւ Ֆրանսայի արտաքին գործոց նախարարին՝ Վալեսքի բերնով մէջտեղ դնել իտալական հարցը: Այն ատեն միայն երկր Եւրոպա հասկցաւ թէ Պարզեմիտ բանակ մը կը զրկէր Խրիմ ոչ թէ Ռուսաց դէմ պատերազմելու համար, այլ Աւստրիոյ:

Իտալական խնդիրը եւրոպական և համաշխարհի կը դառնար:

Վալեսքի աղէկ չէր հասկցած բոլոր հետեւանքները այն ծառայութեան զոր կ'ընէր կալուրի: Անգամ մը կալուրի ձեռնարկը հասկնալէն վերջ անոր կատարի հակառակորդը դարձաւ:

Կալուր պատեհը կը փնտռէր խնդրին աւելի յաջող հոսանք մը տալու, առանց մեծ կորուստներու: Մտածութիւնն էր Նապոլէոն Գ՛ զհետ միանալ, եթէ կայսրը չափազանց պահանջներով անմերձեցնալի չըլլար:

Նապոլէոն Գ. աղէկ զգացումներ ունէր Պիէմոնտէի թագաւորին նկատմամբ: Ու երբ Վիխտոր Էմանուէլ նոյն 1856 տարին կայսեր այցելեց Պարիզու մէջ, Նապոլէոն Գ. ինքնաբերաբար հարցուցեր էր թէ ինչ կրնար ընել իտալիոյ համար: — Դուրս

վանել Աւստրիացին, — փութացրել էր պատասխան տալու կաւուր՝ որ թագաւորին կ'ընկերէր:

Այն օրուէնէ կաւուր բանակցութեան մէջ էր Ֆրանսայի արքունիաց հետ գործը յաջողցնելու համար: Երբք տարի բաւական եղաւ պատերազմը զրգռելու համար Ֆրանսայի, Իտալիոյ և Աւստրիոյ միջև: 1859 յունուար 1, նոր տարւոյ ընդունելութեան առթիւ, Տիւրկլըրի պալատին մէջ, Նապոլէոն Գ. այս խօսքերը ուղղեց բարոն Հիւրնէրի, որ Աւստրիոյ դեսպանն էր:

«Կը ցաւիմ որ աղերսները մեր մէջ այսքան գէշցեր են. այսուհանդերձ յայտնեցեք ձեր վեհնապետին թէ իմ զգացումներս իրեն համար երբէք չեն փոխուած»:

Իտալացիք այս օրը իրենց զապտութեան պատերազմին յայտարարութեան օրը կը նկատեն:

Բոլոր Եւրոպա ցնցուեցաւ. չէին գիտեր թէ ինչպէս յառաջ եկեր էր այս լարուած ու սպառնական կացութիւնը:

Այս յայտարարութենէն տարի մը յառաջ, 1858, Ֆէլիչէ Որսինի անուն իտալացի մը անմիտ դաւ մը ներթափ էր Նապոլէոնի դէմ որ անյաջող անցաւ: Որսինիի ատելութիւնը անկէ յառաջ եկած էր թէ ինչու կայսրը, յետ այնքան հրապուրելու իտալացիները՝ կը դանդաղէր բան մը ընելու: Կ'երեւի թէ դաւազորութիւնը, որքան ալ անմիտ, Նապոլէոնի վրայ ազդեր է, վախճալով որ ապահովապէս իտալացի հայրենասէրներն ու անիշխանականները օրին մէկը կեանքը կը վերցնեն:

Նոյն տարւոյ մայիսին կայսրը կը զբտնուէր Պլոմբիէրի ջուրերը՝ ուր գնացեր էր կազդուրուելու: Հոն իրեն կանչեց կաւուրը: Մինիստրը բոպէ մ'իսկ չտարակուսեցաւ թէ պիտի խօսուէր պատերազմին ու դաշմանց պայմաններուն վրայ: Կավուր թէ ևս առած Պլոմբիէր դիմեց: Ճամբան, ժընէվէն, 14 յուլիս, կը գրէր Լամարմորա՝ զօրավարին.

«Իրամը հանգոյցին լուծման կը մօտենայ: Ազօթէ երկնից որ ինծի շնչէ՛ և այս

գիրազոյն վայրկենին մեծ սխալներ չընեմ: Հակառակ սովորական անձնավատահուսեան, ծանր մտաւանջութիւններ ալ ունիմ»: Իսկ Ճիոմանի Լանցայի կը գրէր. «Պլոմբիէրի մերձաւորութենէն օգտուելով, այցելութիւն մը պիտի ընեմ կայսեր: Ինծի կարևոր կ'երեւի իրեն ստոյգ խորհուրդներուն մէջ թափանցել: Չեմ գիտեր՝ պիտի յաջողիմ: Բայց բոլոր կարելին պիտի ընեմ գիտնալու համար իր զլխուն մէջ ինչ կայ ծածկուած՝ պատերազմը թէ խազաղութիւնը»:

Կավուր թէ ևս ամէն տեղ ջերմ ընդունելութիւն կը գտնէր, բայց իր այս ճամբորդութեան նպատակը պատրուակելու հարաւոր կը ներկայանար իրը քննիչ մը Սովոյիոյ երկաթուղիներուն և Լուկոմանոյի թիւնչի պեղման:

Կավուր Պլոմբիէր հասաւ 20 յուլիս. 21, տեսակցեցաւ Նապոլէոնի հետ, 24 բանակցութեան արդիւնքը տեղեկագրեց Լամարմորայի նամակով մը՝ ուղղուած Բազընէ, մինչ նոյն օրուան հետագիր մը Պարիզէն՝ բոլոր Եւրոպայի կը ծանուցանէր թէ «Նորին Պայծառափայլութիւն կոմս Կավուր՝ Պլոմբիէրէն մեկնեցաւ անցեալ հինգշաբթի (22) յետ 36 ժամուան դադարի մը»: Այս լուրը իտալացոց սիրտերը հրճուանքով և յոյսերով լեցուց:

Իր նամակին մէջ ևս Լամարմորա կավուր կը յայտնէր թէ ժամանակ չունէր բանակցութեան բոլոր մանրամասնութիւնները տեղեկագրելու, բայց կարևոր կէտերը կը նշանակէր.

1. Մասսա և Կարրարա գաւառը (որ իր տեգոնութեանց համար թագաւորին պիտի դիմէր՝ զայրացնելով Մոդենայի դուքսն և Աւստրիան) պատճառը կամ պատրուակը պիտի ըլլար պատերազմին:

2. Պատերազմին նպատակը պիտի ըլլար Աւստրիացիները իտալիայէն դուրս վանել և վերին իտալիոյ թագաւորութեան կազմութիւնը, իմիասին առնելով Պոյի ամբողջ հովիտը, Մարքէն և Նուիբակութիւնները:

3. Սավոյան Ֆրանսայի տալ. Նիցցան առկախ թողով:

4. Կայսրը ապահով կը կարծէ Ռուսիոյ մրցակցութիւնը և Անգղիոյ ու Պրուսիոյ չէզոքութիւնը: Այսուհանդերձ կայսեր մտածել կու տան Աւստրիոյ զինուորական զօրութիւնը, յամառութիւնը զօրս ջախջախել պէտք է իտալիան ազատելու համար: Նա ինձ ըսաւ թէ խաղաղութիւնը միայն Վիեննայի մէջ պիտի ստորագրուէր. և թէ այս նպատակին հասնելու համար պէտք էր 300,000 մարդու բանակ մը, պատրաստ ցցուց զինք 200,000 կռուողներ իտալիա դրկելու. և պահանջեց 100,000 իտալացի:

Կայսրը պատերազմի խնդիրներուն շատ մանրամասնութեանց իլաւ, զորս կենդանի ձայնով ձեզ պիտի հաղորդեմ, ինձ երեցաւ թէ խնդիրը իր զօրավարներէն աւելի լաւ ուսումնասիրած է և ճիշդ գաղափարներ ունի:

Խօսեցաւ հրամանատարութեան վրայ — պատին հետ վարուելուն վրայ — գրաւուած երկրներուն մէջ հաստատուելիք մետական դրութեան վրայ — գանձին միջոցներուն վրայ: Համառօտ մեր խորհուրդին բոլոր հիմնական կէտերուն վրայ: Ամէն բանի մէջ ալ համաձայն գտնուեցանք:

Միակ կէտը՝ որ անորոշ մնաց, Կլոտիլդ իշխանուհւոյն ամուսնութիւնն է: Թագաւորն ինձ իշխանութիւն տուած էր այս խնդիրն ալ գոցելու միայն երբ զաշնակցութեան համար sine qua non նկատուէր: Կայսրը իր թախանձանքները շատ յառաջ չմղեց. և ես զգոյշ մնացի, իայց յամոզուեցայ որ նա այս ամուսնութեան ամենամեծ կարեւորութիւն կու տայ, և թէ ասկէ կախում ունի եթէ ոչ զաշնակցութիւնը գէթ անոր վերջնական վախճանը: Սխալ պիտի ըլլար և ամենածանր սխալ կայսեր հետ միանալ և միանգամայն թրջնամանք մ'ընել իրեն զոր նա երբեք պիտի չմոռնար: Մեզի ահազին վտանգ պիտի ըլլար իր քովը՝ իր խորհուրդներուն խորը ունենալ անողոք թշնամի մը (ժէրոմ Նապոլէոն իշխանը որ Կլոտիլդ իշ-

խանուհւոյն ձեռքին կը փափագէր) այնքան ահաւոր որքան որ իր երակներուն մէջ կորսեցաքի արեւն կը վազէ:

Թագաւորին թախանձագին գրեցի, առաջնով որ ծթաւած ազնուականութեան մը ինչ ինչ խղճահարութեանց համար, վրտանգի չզնէ արդի ժամանակներուն ամենէն մեծ ձեռնարկը: Խնդրեմ երբ քեզ խորհուրդ հարցնէ, ձայնդ իմինիս միացուր: Չսկսինք ձեռնարկը ուր վտանգի դրուած են մեր թագաւորին թագն ու մեր ժողովուրդներուն վիճակը, բայց սկսելն վերջ, երկնից սիրոյն համար, ոչ մէկ բանի մէջ անփոյթ չգտնուիլ կուրին վերջնական ելքը ապահովցնելու համար:

Պլոմբիւրէն մեկնեցայ աւելի զուարթ հոգով: Եթէ թագաւորը հաւանի ամուսնութեան, վստահութիւնն ունիմ, գրեթէ ստուգութիւնը, որ երկու տարիէն Վիեննա պիտի մտնես մեր յաղթական գունդերուն զուլին անցած»:

Կավուր ի դարձին ամէն տեղ ջերմագին ընդունելութիւններ գտաւ և բարեգուշակ բարեմաղթութիւններ: Վիկտոր Էմանուէլի հետ պայմաններուն վրայ խորհրդակցեցաւ հետ էին, երբ հեռագրաւորը հաղորդեց իրենց այն ցնցող խօսքերը զորս կայսրը Հիւրէնէրի ըսած էր: «Կայսրը յառաջ կ'երթայ» աղաղակած էր Կավուր այս հեռագրաւորը կարդալուն: Ու թագաւորն ու պաշտօնեան ճշդել ու կշռել նայեցան այն ճառին բառերը, զոր Վիկտոր Էմանուէլ 1859 յունուար 10 պիտի կարդար ծերակուտին ու երեսփոխաններուն առջև: Ճառը՝ զոր ամէն էլ վեր կազմելու հետ էր Կավուր, այսպէս պիտի աւարտեր:

«Ծերակուտական տէրեր, երեսփոխան տէրեր,

Հորիզոնը՝ ուսկէ կ'ելլէ նոր տարին, բուրովիւն պարզ չէ: Այս բանս պատրուակ մը պիտի չըլլայ ձեզի նուազ փութով գտնակողուելու ձեր խորհրդարանական աշխատութեանց:

Զօրացած անցեալին փորձերէն՝ աւելի խոհեմութեամբ և աւելի վճռականօրէն կը

սպասենք ապագայի պատենհականութեանց։  
 Ինչ ալ ըլլան անոնք՝ մեր մէջ պիտի գտնեն ամուր համաձայնութիւն մը և անդեղեւ մտադրութիւն մը կատարելու այն բարձր առաքելութիւնը զոր Աստուածային Նախախնամութիւնը մեզի յանձնեմ է»։

Պաշտօնէից խորհուրդ մը տեղի ունեցաւ յունուար 2 այս ճառին բնագրին վրայ վիճելու համար և հակառակ Նապոլէոնի առ Հիւրնէր բրած յայտարարութեան, ճառին վերջնական վտանգաւոր գտան և նոյն իսկ յանդուգն։ Խոհեմութիւն համարեցան Նապոլէոնի կարծիքը հարցնել։ Կայսեր պատասխանը կը հասնէր յունուար 7. Նապոլէոն իր ամբողջութեան մէջ ճառին հաւանելէն վերջ, ապագայի պատենհականութեանց յաջորդող խօսքին համար կ'յաւելցնէր մատիտով գրուած իր ձեռագրով թէ «չափազանց ուժով կը գտնեմ և կը նախընտրեմ հետեւեալ իմաստին վրայ բան մը»։

Այս ապագան երջանիկ միայն կրնայ ըլլալ, որովհետեւ մեր քաղաքականութիւնը կը յենու արդարութեան, ազատութեան սիրոյն, հայրենեաց և մարդկութեան վրայ, զգացումներ՝ որոնք արձագանգ կը գտնեն բոլոր քաղաքակիրթ ազգերուն մէջ։ Եթէ Պիէմոնտէն՝ փոքր իբրև հող, Եւրոպայի խորհուրդներուն մէջ բան մը կը համարուի, անոր համար է միայն որովհետեւ մեծ է իր ներկայացուցած գաղափարներովը և շնչած համաձայնութիւններովը։ Այս դիրքը անշուշտ մեծ վտանգներ ունի, և սակայն, դաշնարարութիւնները յարգելով հանդերձ, չենք կրնար անբզգայ մնալ ցառի այն աղաղակներուն հանդիպ, որոնք իտալիոյ ամէն կողմէն մեզի կը հասնին։ Վստահ մեր միութեան և մեր արդար իրաւանց վրայ, ինչպէս նաև ժողովուրդներու անկողմնակալ դատաստանին, զիտենք հանդարտ և անվկանդ սպասել Նախախնամութեան վճիռներուն»։

Այս թելադրութիւնը յանդուգն երեւցաւ կապուրի նոյն իսկ և Վիկտոր Էմանուէլի, բայց վստահ Նապոլէոնի վրայ, թա-

գաւորն իր ձեռքովն իսկ այսպէս սրբագրեց թագի ճառը՝ համառօտութեամբ զօրութիւնն աւելցնելով։

«Ծերակուտական տէրեր, երեսփոխան տէրեր, Հորիզոնը ուսկէ կ'իլլէ նոր տարին բոլորովին պարզ չէ, այսուհանդերձ սովորական փութովը կը գտնուորուիք ձեր խորհրդարանական աշխատութեանց։

Անցեալին փորձէն զօրացած վճռակաւ նօրէն ընդ յառաջ կ'երթանք ապագայի պատենհականութեանց։

Այս ապագան երջանիկ պիտի ըլլայ, քանի որ մեր քաղաքականութիւնը կը հանգչի արդարութեան, ազատութեան սիրոյն և հայրենեաց վրայ։ Մեր երկիրը, փոքր ածու, վարկ ստացաւ Եւրոպայի խորհուրդներուն մէջ որովհետև մեծ է ներկայացուցած գաղափարներովը և շնչած համակրութիւններովը։

Այս վիճակը վտանգներէ ազատ չէ, որովհետև դաշինքները յարգած ատենն իսկ ալ, չենք կրնար անզգայ գտնուիլ այն ցառի աղաղակին որ իտալիոյ շատ կողմերէն մեզի կը հասնի։

Միարևութեամբ զօրաւոր՝ վստահ մեր արդար իրաւանց վրայ, խոհեմ և կազմ՝ կը սպասենք Աստուածային Նախախնամութեան վճիռներուն»։

Այս ճառը ահագին տպաւորութիւն յառաջ բերաւ իտալիոյ և բովանդակ Եւրոպայի մէջ։ Ժողովուրդը ամէն տեղ պատերազմ, պատերազմ կ'աղաղակէր։ Միւս տերութիւնները յանկարծակի եկան այս վերաբնական պատերազմին առջև։ Անգղիոյ արտաքին գործոց նախարարը, Լորդ Մալբորի, ձէմս Հուլսոն պաշտօնէին միջոցով կը յայտնէր կապուրի թէ այս գրգռիչ ճառին հետեւանքներուն բոլոր պատասխանատուութիւնը իր վրայ կ'իյնար քանի որ ոչ մէկ իրաւացի պատճառ զինք պատերազմի չէր ստիպեր։ Թերթերը առհասարակ Նապոլէոնի սաղաքանքներուն կու տային այս պատերազմական աղաղակները։ Փրանսայի մէջ ժողովուրդը ցուրտ էր կրօնուելու նկատմամբ և կը տագնապէր միզուցէ աղէտներու ու բախտախնդրութեան

նոր շրջան մը կը սկսի: Նապոլէոն միտ-  
 քերը շփոթելու համար ժէրոմ իշխանը  
 Տուրին ղրկեց կլորտիլը իշխանուհւոյն հետ  
 ամուսնութիւնը կատարելու համար: Ա-  
 մուսնութեան պաշտօնական լուրը տա-  
 րածուելուն՝ թերթերը անհամար քննա-  
 դատութիւններ ու մեկնութիւններ տուին:

Նիէլ զօրավարը, որ ժէրոմի ընկերա-  
 ցեր էր, բանակցեցաւ դաշանց վերջնա-  
 կան որոշողութիւններուն վրայ: Կնքեցին  
 որ պատերազմի յաջողելուն՝ իտալիա՝ Սա-  
 վոյան ու Նիցցան Ֆրանսայի թողուր: Բանակին  
 ընդհանուր հրամանատարութիւ-  
 նը կը յանձնուէր Նապոլէոնի: Նիէլ ի-  
 տալական ամբողջութիւններուն վրայ ալ տե-  
 ղեկութիւններ առաւ և անձամբ քննեց,  
 ու Լամարժորայի հետ որոշեցին որ թըշ-  
 նամութիւնները չակսին ոչ ապրիլէն յա-  
 ոսը և ոչ յուլիսէն վերջ: Բոլոր միտքերը  
 յուզուած էին. ամէն բոլոր պատերազմի  
 բացուելուն կը սպասէին:

Այս միջոցներս հրապարակ կը նետուէր  
 Նարոյիտն Գ. և իտալիա տետրակը՝ թէ և  
 անհանձն՝ բայց յայտնապէս կայսեր խոր-  
 հրդով զրուած: Հոս՝ թէ և յայտնի չէ,  
 բայց անուղղակի ոճով ամէն բան պատե-  
 րազմի կը մղէր: Իտալիոյ բոլոր իշխա-  
 նութիւնները անխնայ քննադատուած էին.  
 միայն Պիէմոնտէն էր որ կը փայլէր անոնց  
 մէջ: Սոյն տետրակին մէջ Մեծն Նապո-  
 լէոնի խօսքերը հիւսուած էին Նապոլէոն  
 Գ. ի միտքերուն: Ս. Հեղինէի յիշատակնե-  
 րուն մէջէն կոչուած էր այն խօսքը՝ ուր  
 մեծ կլաննատրը կը մտղթէր «Կեղզունա-  
 ցուով բոլոր այն աշխարհագրական ժո-  
 ղովորդներուն՝ զորս յեղափոխութիւնը  
 կամ քաղաքականութիւնը ծուէն ծուէն  
 բաժնիք էին». տետրակին անանուն հեղի-  
 նակը հոս կ'աւելցնէր թէ Նապոլէոն Ա.  
 հաւատացեր էր թէ ժողովուրդներն ազա-  
 տելու համար պէտք էր անոնց տիրել: Նա-  
 պոլէոն Գ. կ'ուզէ զանոնք ազատել ա-  
 ոանց անոնց տիրելու:

Հուսկ հասարակաց կարծիքն այն էր  
 թէ պատերազմը միայն անոր համար տե-

ղի պիտի ունենայ որովհետև կայսրը ա-  
 մէն գնով զայն կ'ուզէ:

Այս գրգռող ճառախօսութեանց և ի-  
 տալացի ժողովրդեան անպատրուակ ցոյ-  
 ցերուն հանդէպ Աւստրիա բնականաբար  
 անտարբեր չէր կրնար կենալ. 120,000  
 բանակով մը ծածկեց Լոմբարդիան ու Վե-  
 նետոն, հսկելով ռազմական ամբողջութեանց  
 վրայ:

Ամէն մարդ արդէն բացուած պատե-  
 րազմին վրայ կը խօսէր. միայն Նապո-  
 լէոն Գ. լռութիւն կը պահէր: Մեծ խա-  
 փանդներ կային՝ որոնք խաղաղութիւնը  
 հաստատելու ետեւէ էին: Անգրիոյ Վիկ-  
 տորիա թագուհին, յայտնապէս նպաստա-  
 ւոր Աւստրիոյ և հակառակ իտալական  
 շարժումին, կը զբէր կայսեր, 4 փետ-  
 րուար:

«Ձեր վեհափառութիւնը հասկցած պի-  
 տի ըլլայ հիմայ արդէն, մեր խորհրդա-  
 բանի ճառախօսութիւններէն թէ ինչ զգա-  
 ցումներով ոգեւորուած է Անգլիա խաղա-  
 ղութեան վերահաստատութեան: Երկրին  
 տազնապը հաւասար է իմինիս... Ձեր վե-  
 հափառութիւնը հիմայ առիթն ունի, մարդ-  
 կութեան և արդարութեան ձայնին լսե-  
 լով, և ցուցնելով աշխարհի Ձեր դիտա-  
 ւորութիւնը անձկապէս հաւանելու դա-  
 շանց, խաղաղցնել Եւրոպայի կասկածները  
 և հաստատել անոր վստահութիւնը Ձեր  
 վեհափառութեան խաղաղական քաղաքա-  
 կանութեան մէջ. կամ, միւս կողմէն, մը-  
 տիկ ընելով անոնց որոնք շահ ունին շփո-  
 րոտիւն յառաջ թերելու, Եւրոպան ձգելու:  
 պատերազմի մը մէջ որուն ծանրութիւնն  
 ու տեւորութիւնը անկարելի է նախատե-  
 սել»...

Անգլիա միանգամայն Լորդ Կովլէյն  
 կը ղրկէր Վիեննա, հաշտութիւն մը զո-  
 յացնելու համար:

Գծուած խօսքերովը Վիկտորիա կ'ակ-  
 նարկէր Վիկտոր Լամանուէլը և մանանդ  
 կապուրը:

Նեղուած այսպիսի հեղինակաւոր խօս-  
 քերէ և Ֆրանսայի ժողովրդեան տրամա-  
 դրութեանէն որ խաղաղութեան կողմն էր,

Նյապոլէոն Օրէնսդէր Մարմնոյն առջև 7 փետրուար, իր խօսած ճառին մէջ այնպիսի տարտամ լեզու մը բռնեց, որ ամէնքը իրենց ոճովը հասկցան: Ոմանք ազադակեցին այս ճառը պատերազմը կ'ուզէ, ուրիշներ՝ խաղաղութիւնը:

Եւրոպայի բոլոր դիւանագէտները ետևէ էին պատերազմը խափանելու, ոչ այնքան որովհետեւ կորուստներ ունէին իտալական խնդրին մէջ, այլ կը վախէին բռնապարտեան արշաւանքներու նոր շրջանէ մը որ պիտի ալմկէր երկիրները: Բոլոր զաղտնի բանակցութիւնները չէին շփոթէր կապուր՝ որ խաղը աղէկ պատուաւորած ըլլալով, իր պատասխաններովը Անգղիոյ պաշտօնէին և ադերսներովը կայսեր հետ աւելի կը զայրացնէր զամէնքը և հակառակ ամենուն՝ պատերազմը կը փութացնէր:

Կապուրի դէմ զայրացեր էր մանաւանդ Ֆրանսայի արտաքին գործոց նախարարը, կոմս Վալէւքի՝ որ 1856ի ժողովքին իտալական խնդիրը մէջտեղ դրած էր անանց գուշակելու անոր այսքան արագ հետեւանքները: Վալէւքի ստիպեց կայսրը Մոնիթորի մէջ տպել ազդ մը, 4 մարտ, ուր կ'ըսուէր.

«Կայսրը իրաւցնէ խոստացեր է Սարդենիոյ թագաւորին պաշտպանելու զինք աւստրիական ո՛ր և է յարձակմանց դէմ, բայց սակէ աւելի ոչինչ խոստացեր է, և իր խօսքը պիտի պահէ: Ասիկայ միթէ պատերազմի դիտաւորութիւն մըն է: Բնաւ ճիշդ չէ դարձեալ թէ Ֆրանսա զինուորական ահագին պատրաստութիւններ կը տեսնէ»...

Այս ազդին վրայ Ֆրանսայի մէջ հասարակաց վարկերը վերստին բարձրացան: Կաւուր շատ գէշ տպաւորութիւններ ունեցաւ: Նյապոլէոն իշխանը, որ Ալթերիի և զաղութիւններու նախարարն էր, իր հրաժարականը տուաւ, յայտնելով նախ Մոնիթորի մէջ թէ կայսրն և ինքը իտալական խնդրին նկատմամբ երբէք իրենց զգացումները չեն փոխած:

Բարեբախտաբար Աւստրիա ինքն էր որ

կը զինուէր. իր զօրքը Լոմբարդիոյ մէջ 150,000 հասուցեր էր մինչ Պիէմոնտէ հագիւ 42,000 հօգի ունէր զէնքի տակ: Խտալիոյ ի նպաստ կը գրէր ու կը խօսէր նաև նշանաւոր անգղիացի մը, Վիլիամ Գլադստոն, որ նոյն տարին իտալիա կը գտնուէր: Գլադստոն բորբոնեան թագաւորութեան վարչութիւնը երկուց Սիկիլիայց մէջ ուրացումն Ատտոնոյ կ'անուանէր:

Տուրինի մէջ կապուր Գլադստոնի սեղան մը տուաւ ուր հրաւիրուած էր նաև Ճէմս Հուգոն: Ի միջի այլոց կապուր կը յայտնէր թէ Աւստրիոյ այս բռնած ընթացքը չէ՛ր ստիպէր զիրենք ալ բոլոր բանակը զէնքի կանչելու:

— Ատտոնոյ սիրոյն համար ըլլայ, թուեցաւ աղաչել Ճէմս Հուգոն, մի՛ փութացնէր:

Մինչ այս մինչ այն՝ Գարիբալդի Տուրին կանչուեցաւ, ուր տեղեկանալով թագաւորին ու կապուրի ծրագրին յայտնեց թէ միշտ պատրաստ էր իր երկրին ծայրալիւր, բայց օտարին օգնութիւնը իրենց ծանր պիտի նստէր:

Գարիբալդի Նյապոլէոն Գ. ի կ'ակնարկէր: Այսուհանդերձ Գարիբալդի իր յիշատակներուն մէջ գրուած թողոց «Ֆրանսան դաշնակից ունենալով պատերազմը զուարթ կ'ըլլար, առանց Ֆրանսայի և ոչ իսկ երագի մէջ...» Նոյնպէս կը զգար և կը մտածէր նաև Վիկտոր Էմանուէլ հակառակ իր մեծ եռանդին ու պատրաստութեան: Ուստի երբ, 5 մարտի, Մոնիթորի ազդը կարդաց, խոտված կայսեր գրեց թէ իրեն ուրիշ ալ ինչ կը մնար ընել եթէ ոչ հրաժարել թագէն՝ զոր այլ եւս չէր կրնար կրել իր անձին պատուին և իր ժողովրդեան ապահովութեան համար:

Ճէմս Հուգոն՝ որ կը կարծէր թէ Պիէմոնտէ Աւստրիական յարձակումէ մը վախնալով է որ կը զինուի, կապուրի գնաց իմացնելու թէ Լորդ Կովլէյ յաջողոր էր համոզելու Աւստրիան որ յարձակումէ յետ կենայ, զարմանք կը յայտնէր միանգամայն թէ ինչո՞ւ զէնքի կը կոչուին զինուորները: Կապուր, միշտ ապահով Նա-

պոլէճն Գ. ի զգացումներուն վրայ, յայտնած էր թէ՛ հրամանը գնացեր էր, ալ անկարելի էր ետ կանչել:

Նապոլէճն՝ Լորդ Կովլէյի բանակցութեանց ազդեցութիւնը կտորելու համար, հրահանգ զրկած էր Պետրորուզ որպէս զի Ռուսիա, որ միշտ անհաճոյ եղած էր Աւստրիոյ, Համաժողովի մը գաղափարը մէջ տեղ ձգէ, իտալական խնդիրը կարգաւորելու համար: Այս լուրին վրայ, Ալզովֆ Տիէր, որ հակառակ էր իտալիոյ ու Նապոլէճնի, իսկոյն Լոնդրա զրեց Վիկտորիա թագուհոյն էրկան թէ «Իտալական խնդիրը չկար» և Համաժողովի մը գաղափարը ուրիշ բանի համար ստեղծուած չէ բայց եթէ անոր մարմին մը տալու պատրուակ մը, Եւ մինչ Կովլէյ Վիէննայէն Փարիզ եկած էր իրերը պարզելու, Նապոլէճն խնդիրը աւելի բարդելու համար, Մոնիթօրի մէջ կծու յօդուած մը հրատարակել տուած էր, ուր սաստիկ կը քննադատէր գերմանական տէրութիւնները, մանաւանդ հարաւայինները:

Շատ աղուական չէր ասիկայ զարմացնելու Անգլիացիներն ու Աւստրիացիները, որոնք կայսրը խաղաղութեան հետամուտ կարծած միջոց, անիկայ պատերազմը կը պատրաստէր թէ Հոննոսի և թէ Պոյի ասփերուն վրայ:

Համաժողովի մը լուրը ի սկզբան վերդովեց Կալուրը. բայց շուտով անոր մէջ վտանգ մը չտեսաւ քանի որ առանց իրեն ներկայութեան պիտի չանցնէր Համաժողովը: Հեռագիրներու անձրեւ մը թափեց Փարիզ՝ Վիլլամարինա մարքէզին՝ խնդրին վրայ աւելի տեղեկութիւններ ունենալու համար, երբ կայսրը զինք Պարիզ կանչեց: Լորդ Մարլբորի իսկոյն հեռագրեց Տուրին ձէմա Հուզոնի որ նախարարին բացակայութենէն օգտուելով, համոզէ թագաւորը պատերազմէ ետ կենալու: Բայց Հուզոնի բոլոր առաջարկներուն՝ Վիկտոր Էմանուէլի համաձայն պատասխանը կ'ըլլար. Տաս տարիէ ի վեր այս օրուան կը սպասէի:

Կալուր Պարիզ հասաւ շաբաթ, 26

մարտ: Առաջին հանդիպած իրեն ատելի անձը՝ Վալենսըրի, այնքան զինք յուսահատցուց որ Կալուր մտածեց թողուլ դառնալ առանց կայսրը տեսնելու: Կայսրն իսկ վարանման մէջ էր: Պրանսայի ժողովուրդը չէր կրնար առանց մեծ տհաճութեան լսել պատերազմ բառը: Ինչ կը մնար ընել, կը մտածէ Կալուր, եթէ ոչ ապաստանիլ Ամբրիկա, և հոն մամուլին մէջ վարկաբեկ ընել կայսրը հրատարակելով իր խոստմնալից վաւերացումներն ու դաշնագրերը: Փարիզու մէջ ոչ ոք կ'ուզէ պատերազմի վրայ լսել: Իտալիա՝ Բայրենի, Լամարտինի ու մեծալեկերտ երկիրը կը նկատեն՝ ուրիշ ոչինչ: Կալուր ամէն տեղ կը դիմէ, բայց ի զուր, և կայսեր հետ վերջին անգամ մը տեսակցութենէ վերջ, կը մեկնի Պարիզէն, հաստատ միտքը զնելով պատերազմը բանալ հակառակ նոյն իսկ Պրանսայի:

Կալուր թէեւ իտալիոյ մէջ և մանաւանդ Տուրին՝ ուր հասաւ ապրիլ 1, համակրական մեծ ցոյցեր գտաւ, բայց վերին աստիճան զբզրուած ու տագնապի մէջ էր:

Նապոլէճն Գ. կը վարանէր յայտնապէս պատերազմը բանալու, որովհետեւ կ'ուզէր Պրանսացոց կայսր մնալ, և զիտէր որ Պրանսա հակառակ էր պատերազմին ու իրեն:

Տասնուութ օրեր անցան՝ բանակցութեանց մէջ: Անգլիա յամառօրէն ետեւէ էր Պիէպոնտէն զինաթափ ընելու: Աւստրիա իր գունդերը Լոմբարդիոյ մէջ կը կրկնապատկէր ու Պիէմոնտէի սահմանները կը մղէր:

Եւ ահա նոյն օրերուն մէջ հրատարակուեցաւ Գուլայ սպարապետի մէկ հրամանակարգը որ կ'ըսէր աւստրիացի զինուորներուն. «Նորին Կայսերական Վեհափառութիւնը զձեզ դրօշակներու տակ կը կանչէ այս երրորդ անգամ խոնարհեցնելու Պիէմոնտէի խորխուրթիւնը, և ցրուելու որջը մոլեռանդներուն և Եւրոպայի ընդհանուր խաղաղութիւնը վրդովողներուն»: Վիկտոր Էմանուէլ Բ. այս

տողերը կարողալուն լրագրին մէջ՝ հետեւեալ տոմար զրկեց կաւուրի.

«Միրելի կաՎուրս,

Հրամանակարգը պատերազմի ճշմարիտ յայտարարութիւն մըն է: Կարծեմ որ ալ օ՛ր էլան Համաժողովները: Կատաղութենէս բոլորովին քրտնած եմ: Խնդրեմ իմ աւնուամբս թուերով հեռագրալուր մը զրկէ իշխանին (Կապուլէնի) այս իմաստին վըրայ. «Քեզ կը գրկեմ՝ կայրէն քանակին տըրտած հրամանակարգը. բրո՛ ի՛նչ դիտողութիւններ որ աղկ կը տեսնես: Միրելի կաՎուր, ինձ բան մը գրէ: Կ'ուզէի որ այս իրիկուն իսկ թնդանօթը որոտար»:

Նապոլէոն, իր կողմանէ, 10 ապրիլի հրամայած էր որ երկու նոր զօրաբաժին կազմուի: Միանգամայն Տուրին կը զրկէր իր Սպայակոյտին գնդապետը, Սոժէն, հետեւեալ գաղտնի հրահանգներով.

«Ըսէք թագաւորին թէ ես զեռ կը յուսամ պատերազմը խափանել. բայց եթէ սակաւակ իմ բոլոր ճիգերուս, Աւստրիան Պիէմոնտէի վրայ յարձկի, ես իրեն օգնութեան երթալու իմ խոստումս կը պահեմ. ու մեր չուն փայլակի պէս արագ պիտի ըլլայ և ոչ մէկ արգելք պիտի չկրնայ զայն դանդաղցնել»:

Ապրիլ 18 Անգղիա վերջին առաջարկ մը ըրաւ Աւստրիան ու Ֆրանսան հասկաջողութեան մը բերելու. այսինքն

1°. Համաժողով և զինաթափութիւն միանգամայն թէ Սարդենիոյ համար և թէ միւս տէրութեանց:

2°. Միջազգային յանձնաժողով մը, կազմուած բարձրագոյն սպաներէ, զինաթափութիւնը գործադրելու համար:

3°. Խտալական տէրութիւնները Համաժողովին մէջ պիտի ընդունուին նոյն ուճով, ինչ ոճով որ ընդունուեցան 1821ին Լայրախի Համաժողովին:

Վալիւսքի որ կոտրել կ'ուզէր կաՎուրը, հեռագրեց իսկոյն Լատուր Գ' Ովեռնիի, Ֆրանսայի Տուրինի ներկայացուցչին թէ Անգղիա և Ֆրանսա պայմաններուն վրայ համաձայնեը էին և թէ պէտք էր

պաշտօնապէս ստիպել Պիէմոնտէն զինաթափութեան:

Ապրիլի 18 երկուշաբթի՝ 19 լոյս երեքշաբթի զիշերը կաՎուրի համար անհնարին եղաւ: Վալիւսքիի հեռագրալուրը խոր զիշերը հասաւ Տուրին: Իսկոյն զեսպանասան քարտուղարը, բարոն Ալմէ Գ' Աքէն, զրկուեցաւ կաՎուրի պալատը. կաՎուր հանգչելու վրայ էր. զիշերուան ժամը մէկ ու կէսն էր: ԿաՎուրի իմացուցին այս տարածած գալուստը որ պատճառն իսկոյն գուշակելով, վեր ցատեց անկողնէն, կարգը հեռագրալուրը. դող մը բռնեց զինք. ձեռքերը նակատին կը զարնէր: Բարոն Գ' Աքէն յուզուեցաւ: Առաւօտը Լատուր Գ' Ովեռնը եկաւ անձամբ: ԿաՎուր թէեւ վշտաբեկ, բայց հանդարտած էր: Յայտնեց թէ թագաւորին տարբեր քաղաքակաւութիւն մը չկրնալով թելադրել, պիտի հրաժարէր նախարարութենէ: Լատուր Գ' Ովեռնը ցնցուեցաւ այս որոշողութեան վըրայ, զիտնալով այն մեծ կարեւորութիւնը զոր ստացեր էր երկրին կազմակերպութեան մէջ:

Ժամը Տին պաշտօնական հեռագրալուր մը հետեւեալ որոշողութիւնը կը տանէր Պարիզ.

«Քանի որ Ֆրանսա Անգղիայի հետ միացած՝ Պիէմոնտէէն նախազուշական զինաթափութիւն մը կը խնդրէ, թագաւորին վարչութիւնը նախատեսելով հանդերձ որ այս քայլը իտալիոյ խաղաղութեան համար կրնայ անհաճոյ հետեւանքներ ունենալ, կը յայտնէ թէ պատրաստ է զայն ընդունելու»:

Այս պաղարին պատասխանը իր դիտուած ազդեցութիւնն ունեցաւ Վալիւսքիի և համախոհներուն վրայ:

Պարիզու մէջ զեռ կը սպասուէր Աւստրիոյ պատասխանին, մինչ Նապոլէոն Գ. անձնական հեռագրալուրերով կը խրախուսէր կաՎուրն ու վիկտոր Էմանուէլ:

Աւստրիա 20 ապրիլի կը յայտնէր Բուռլ Շաուէնշտայնի միջոցաւ, որ իր ատենադպիրն էր, թէ ոչ մէկ առաջարկ չի կրնար ընդունիլ, քանի որ իտալիոյ տէրութիւն-

ներն ալ պիտի մասնակցէին Համաժողովին: Ասկէ զատ Շատէնչտայն 19 ապրիլ նամակ մը ուղղած է Կապուրի որ կատարեալ վերջնագիր մըն էր:

Նապոլէոն Գ. 20-21ի գիշերը տեղեկանալով այս նամակի բովանդակութեան, չգիտնալ ձեւացուց, և Մոնիթորի մէջ հրատարակել տուաւ թէ Ֆրանսա, Ռուսիա և Պրուսիա Անգղիոյ հետ իմաստին հաւանած էին ընդհանուր զինաթափութեան մը:

Կապուր՝ ապրիլ 20, անհնարին տագնապի մէջ անցուց. Շատեր լսեցին որ ինքն իրեն ստէպ բարձրաձայն կը կրկնէր. «Եթէ Աւստրիա մերժէր՝ Նապոլէոն Գ. գուշակած պիտի ըլլար զայն»:

Եւ իրացնէ 21 ապրիլ Ռուսի և Ֆրանսայի պաշտօնեաներ ծանուցին Կապուրի թէ Աւստրիա կը մերժէր: Նոյն օրը կը հասնէր Փարիզէն նաև պաշտօնական լուրը: Եւ 21ին Մոնիթոր կ'ըլլէր հետեւալ ազդովը.

«Աւստրիա մերժած է այն առաջարկը զոր ըրած էր Անգլիա և ընդունած էին Ֆրանսա, Ռուսիա և Պրուսիա: Կը թուի զորձեալ թէ Վիեննայի դահլիճը որոշած է ծանուցում մը ուղղել Տուրինի դահլիճին ստանալու համար Պիէմոնտէի զինաթափութիւնը:

Իրաց այս կացութեան մէջ Կայսրը հրամայած է որ քանի մը զօրաբաժիններ կեդրոնանան Պիէմոնտէի սահմանագլուխին վրայ»:

Պատերազմն էր...

Վերջնագիրը Տուրին տանողները բարոն Քէլէէրսերիկ, փոխ-նախագահ Լոմբարդիոյ տեղակալութեան, և կոմս Չէպրի՝ ընդհանուր հոգաբարձու աւստրիական զունդերուն, 23 ապրիլ ժամ 5 1/2 ներկայացան Կապուրի մինչ քանի էր Խորհրդարանի մէջ Վիկտոր Էմանուէլի համար լիազօրութիւնը ուզելու պատերազմի ժամանակ: Կապուր խնդրեց որ երեք օր վերջ նոյն ժամուն վերադառնային պատասխանն ընդունելու: Իսկոյն հեռագրեց Նապոլէոնի Գ. ի խընդրելով 50,000 հոգւոյ բանակի մը անմիջական օգնութիւնը:

Ապրիլ 25 ձերակոյտը՝ Խորհրդարանին հետեւելով՝ լիազօր իշխանութիւնը կը շնորհէր թագաւորին: Դեռ նիստին վրայ՝ Կապուր հեռագրաւուր մը կ'ընդունէր որուն ընթերցումը զինք ուրախութեամբ լսեցուց, և ձեռքերը իրարու շփեց որ յաջողութիւն մը բացառելու համար նկարագրական նըրջան մըն էր իրեն ցով: — Հեռագրաւուրը կ'աւետէր թէ Ֆրանսական բանակին առաջին շարքերը արդէն Իտալիա մտեր էին:

Ապրիլ 26 նոյն ժամուն Կապուր Աւստրիոյ պատգամաւորներուն պատասխանը տուաւ:

Կապուրի նամակը կարճ էր, չորս պարբերութիւն. առաջինը կը համառօտէր Բուռլ կոմսի նամակը, որուն պատասխանը կու տար, իսկ միւս երեքը հետեւեալներն են.

«Պիէմոնտէի զինաթափութեան հարցը, որ հիմնական կէտն է Չեքո Պայծառափայլութեան խնդրին, նիւթ եղած է բազմաթիւ բանակցութեանց՝ մեծ տէրութեանց և Նորին Վեհափառութեան վարչութեան միջև: Այս բանակցութիւնները յանգած են առաջարկի մը որուն բանաձեւը տուած է Անգլիա և որուն հաւանած են Ֆրանսա, Ռուսիա, Պրուսիա:

«Պիէմոնտէ զայն ընդունեցաւ առանց վերապահութեան և առանց ծածկամտութեանց, և որովհետեւ Չեքո Պայծառափայլութիւնը չի կրնար անգիտանալ ոչ Անգլիոյ ստալարիկները, ոչ ալ Պիէմոնտէի պատասխանը, չեմ գիտեր ինչ աւելցնել ծանօթացնելու համար Չեքո թագաւորին վարչութեան դիտաւորութիւնները նըրկատմամբ այն դժուարութեանց որ արգելք կ'ըլլային Համաժողովին զումարման:

«Պիէմոնտէի վարմունքը, այս պարագային մէջ, գնահատուած է Եւրոպայէ: Ինչ ալ ըլլան հետեւանքները որ անկէ յառաջ պիտի գան, իմ վեհափառ Տէրս, թագաւոր՝ համոզուած է թէ պատասխանատուութիւնը պիտի իյնայ անոնց վրայ որ կանխեցին զինուիլ, որ մերժեցին առաջարկները որուն բանաձեւը տուած էր

